

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

«ՄԱՏԵԱՆ ՄԱՆԿԱՆՑ», ԲԺ. Ա. Ս. ԱՐԷԼԵԱՆԻ, ՊՕՍԹԸՆ 1925

Մեր աշխատակիցը Տոքթ. Աբէլ-
եան ծանօթ դէմք մըն է Ամերիկա-
հայ գաղութին մէջ եւ մեր այն
բժիշներէն է որոնք չեն սահմանա-
փակութի իրենց արուեստի գործունէու-
թեան մէջ, այլ մասնաւոր գոհացումը
կը առանձնն ժանրային աշխատանքով։
Նա իրեն նպաստակ ընտրած է ժողո-
վրդականացնել բժշկութիւնը, այ-
սինքն սորվեցնել ժաղովուրդին ա-
ռողջ ապրելու ասրարական սկզբունք-
ները եւ հիւանդանաւոր պարագային
լաւ եւ տրամաբացնականօրէն դար-
մանուելու կերպը։ Աչա այս նպաստա-
կին կը ծառայեն իր բազմաթիւ բժշ-
կական յօդուածները, ինչպէս նաև
հրատարակած գրքերը «Հէքիմարտն»
եւ «Մատեան Մանկանց»։ Այս վեր-
ջինը կուգայ շատ կարեւոր պական մը
լրացնել աւողջապահական մեր աղ-
քատիկ գրականութեան մէջ։ Արտա-
քինով ճոխ այս գրքոյիկ բովանդա-
կութիւնն է, — յուութեան աւողջա-
պահութիւնը, մինչեւ 10 տարեկան
մանուկներս հսկապարութիւնը, դիե-
ցումը, մննդաւութիւնը, մանկութեան
շրջանին յատուկ հիւանդութիւններու
նկարագրութիւնը, նախազգուշական
միջոցները, գարմանումը եւ հիւան-
դապահութիւնը։

Յարգելի հեղինակը շատ համեստ
է երբ կ'ըսէ։ «Եթէ այս հատորին
շնորհիւ տասը հայ մանուկներ միայն
իրենց բնականն աւողջութիւնը վե-
րըստանան, մենք արդէն բարյապէս
վարձարուած կ'ըլլանք»։ Մենք
վստահ ենք, «Մատեան Մանկանց»ը
աւելի մեծ դեր պիտի խաղայ հայ

ընտանեկան յարկի տակ. մանաւանդ
որ հեղինակի վերին աստիճանի պարզ
լեզուն եւ սահուն ոճը համեմէլի կը
գարձնեն գրքին ընթերցումը։

Հեղինակը գտնուելով Ամերիկա
եւ աչքի աւագ ունենալով այնողի
Գաղութը, իրեն թոյլ կուտայ գործա-
ծել բառեր՝ որոնք թերեւս հասկնալի
են տեղացիներուն - համար (խիլոսիս,
ալքօլօսիս, լայսու) բայց շատ խորթ
կը հնչեն սովորական ընթերցողի ա-
կանչին եւ շատերու համար անհա-
կանալի կը մնան։

Իր յաւաշաբանին մէջ կը կար-
դանք «Ան — «Մատեան Մանկանց»ը
նորագոյն գիտութեան լոյսով պիտի լու-
սաւորէ քա (հայ կողջ) ուղին դէսի ի-
տէալ մայրութիւն»։ Նկատելի է որ
հեղինակը իր գրքոյիքի մէջ միշտ հա-
ւատարիմ չէ մասցած իր խստութիւնն:
Երբ կը գրէ (երես 123). «Յիսուս
թէեւ ախոռի մէջ ծնաւ բայց կար-
կամախտէն չի վարակուեցաւ Մարիամ
Աստուածտնի մաքրութեան եւ Յով,
ոչի նահասեան վարակման մասին ու-
նեցած լաւ ծանօթութեամբ»..., շատ
կը կասկածիմ որ հաւատարիմ եղած
ուլլայ նորոգոյն գիտութեան լոյսին։

Վստահ ենք որ գրքոյիքի յաջորդ
հրատարակութիւններու մէջ հեղինա-
կը պիտի ջանայ խուսափիլ նման լեզ-
ուական եւ այլ խորթութիւններէ։

Յաջողութիւն մաղթելով այս
ձեռնարկին, զերմապէս կը յանձնա-
րաբենք պայն մեր բուռը ընթերցող-
ներուն եւ մանաւանդ ընթերցողուհի-
ներուն։

Բ. Ե. Մ.